

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1931 - Փետրուար - թի 2

Էջ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

✓ Փետրուառ Հ. Ե. — Վարդանանց յիշաւակին . . . . . 49

ԲԱՆԱՍՏԵՐԱԿԱՆ

Արգեր Աբեսա Հ. Յովհան. — Առաքելական քարոզութիւնը Հայոց մէջ. Ոսկեանց-Առաքեանց նահատակութիւնն և Եւստածոսեան եղջերուաբազը . . . . . 52

Հ. Յովհան. Հ. Վ. — Առ Վարթանէս թղթին հեղինակը Մակար Ա. է և ոչ Բ. . . . . 61

Հ. Գ. Նուզովեսնու. — Արքագրութիւններ եղիշեի Վարդանայ և Հայոց պատերազմին . . . . . 73

Թորոսուն Տօբր. Վ. — Հայ բժշկական արձանագրաբանութիւն . . . . . 75

ԳՐԱԿԱՆ

Փետրուառ Հ. Ե. — Եղիշեին (քերթուած) . . . . . 79

Երեսնու Հ. Ա. — Քնարական թէրզեանը . . . . . 80

ԽՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

Ալեւսա Հ. Գ. — Եղենինին տակ. (թրգմ. Հ. Գ. Յովհաննեսնու) . . . . . 85

Կանոփ . . . . . 87

ԱՄՍՈՐԵԱՅ ՊԱՏՄՈՒԱԾՔ

Կրամա Տելեսս. — Շունը . . . . . 89

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Հ. Յովհան. — Հայր Ափկանէր . . . . . 91

ԽՄԲ. — Հայ Եկեղեցական երաժշտութիւն (Բանախոսութիւն) . . . . . 93

✓ Տօղովան Յ. — Վարդանանց պատերազմին պատմական նշանակութիւնը . . . . . 94

ԽՄԲ. — Ի պատիւ Փրոֆ. Պարտիզեանի - Ա. Վարդանանց յիշատակն և թատերական հանդէս (Մուրատ-Ռափայէլեան Վարժարանին մէջ) . . . . . 95

Ք. Յօվհովայն Ա. — Թատերական ներկայացում ի Միլան . . . . . 96

ԽՄԲ. — Հայ լեզուի բեմ ի Պրիւրաէլ - Է. Շահին անդամ Ֆրանս. գեղարուեստի քննիչ յանձնաժողովին . . . . . 96

S O M M A I R E

1931 - Février - numéro 2

պ.

Paitchikian P. Elie — A la mémoire des S.ts Vartanank. . . . . 49

PHILOLOGIE

Aucher P. Abbé Jean. — La prédication apostolique près les Arméniens: Martyre des S.ts Osghiank-Soukiassank et le cerf d'Eustace . . . . . 52

Hatzouni P. V. — L'auteur de la lettre à Vertanès c'est Macarius I et non II. . . . . 61

Nahabédian P. G. — Des Corrections dans le texte d'Elisée . . . . . 73

Torkomian Doct. V. — Epigraphie médicale arménienne . . . . . 75

LITTÉRATURE

Paitchikian P. Elie. — A Elisée . . . . . 79

Erémian P. S. — Terzian lyrique . . . . . 80

PHILOSOPHIE

Alichan P. L. — Sous le Cèdre (trad. P. V. H.) . . . . . 85

Gandhi. . . . . 87

NOUVELLE MENSUELLE

Grazia Deledda. — Le chien . . . . . 89

ECHOS d'ARMÉNIE

Adjémian Haïg. — P. Rigter . . . . . 91

Réd. — La Musique sacrée de l'Eglise Arménienne (Conférence) . . . . . 93

Dobadjian H. — La signification historique de la guerre des S.ts Vartanank . . . . . 94

Réd. — L'hommage de la Colonie arménien de Venise au Prof. H. Bardisian - A la mémoire des S.ts Vartanank et représentation théâtrale . . . . . 95

Kioroglian S. — Représentation théâtrale à Milan . . . . . 96

Réd. — Une chaire pour la langue arménienne (à l'Université de Bruxelles). E. Chahine membre de la Commission de la «Société nationale des Beaux-Arts». 96



1843-1931

ՓԵՏՐՈՒԱՐ

թի 2

# ԲԱՋՄԱՎԵՍ

## ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ԲԱՆԱՍՏԵՐԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ

ՀԱՅՈՐ ԶԲ 0-62-0-825

ՎԵՆԵՏԻԿ Ս. Պ. ԶԱՐ

## ՎԱՐԴԱՎԱՆԱՎԱՐԱ

Գ ի Տ ե ՞ ս, Հայկակ, թէ ո՞քան սարսա-  
Գ ո ղ թ ն ի ք ն ա ր ն ե ր ո ւ շ ո ւ ն չ ո վ վ ա հ ա գ ն ե ա ն  
տ ա ղ ե ր ո ւ մ ա հ ա ս ա ր ո ւ ր ո ւ բ ո ւ ք ն ու մ ի ր ո ւ ն օ ծ ա ծ  
շ ա ս ո ւ ր ո ւ կ ե ա ն ա ն ք ե ր է խ ո ղ լ ա ց ա ծ :

Եղլիւի՞ ուղեւորներ Հայոց աշխարհին,  
որոց չարաբաստիկ ժամուն չէ հասած  
իրենց ականջին ու սրտին՝ հնչիւնը փրկա-  
կան մեր տաճարներու սրբազն զանգե-  
րէն արձակուած :

Առաքլիներու շառաւիր, ահա ազգային  
մեծ ու աշխարհալուր կոչք կը հրաւիրէ մեզ.  
«Հայրենեաց է տօն, Հայրենեաց համբաւ».  
փութանք հայրենի կրակարանին մօտիկ, ու  
նոն ջերմացնենք մեր ծիւնահար սիրտը,  
սրտաբեկ հոգին, այս ահեղ սառնամանիքին,  
այս տառապագին հնանապարհին մէջ:

Վան է հայրենի կրակարանը. բոցեր կը  
ցայտեն կարմիր ու ծիրանի: Ահա Մասիսի  
կատարներն հրդեհուած: Տղմուտն արին  
ու կրակ է դարձեր. ծիրանի ախճներու ծո-  
ցէն պատահներ կը վազեն, հուը մազերով,  
արեւ աչքով. կը վազեն, կը թոշն սաւառ-

նամեւ դէպ ի երկինք: Աւարայրի Պլազուլ  
Գողթնի քնարներու շունչով վահագնեան  
տաղեր կը յօրինէ բոցաշունչ սիրովն օծած  
արինաներկ զոհերուն որ աստուածացած  
են արդէն:

Մեր տաճարներն այսօր համակ լցո,  
համակ խունկ, համակ մէր են դարձած:  
Վկաներու արինն է որ դեռ կը միսայ ու  
մեզ կ'արբեցընէ իր ամմահունակ բոյրով:  
Ուխտի տօն, արեան տօն, նուլրական  
կտակ՝ մեր դիւցազն ու սուրբ Ցեղին ան-  
մահ զաւակներուն:

\* \* \*

Անմահներու յիշատակին ի՞նչ աւելի սըր-  
բանուէր քան զոհի Անմահին մեր սուրբ  
սեղաններուն վրայ՝ ոգեպարար ու կենսա-  
լից, ինչպէս էր մեր հայրերուն, մեր սիրուն  
նահատակներուն՝ հսկումի գիշերուան մէջ,  
ահեղ մարտի նախօրեակին: Եւ ահա մե-  
րանց լամազիկ ծայն մը որ սիրային ու յաղթա-  
կան շեշտ մ'ունի, որ կ'արձագանգէ այս

Բայրութ 1931



4



պահուս մեր տաճարներուն երկնասլացիկ գմբէթներուն տակ. «Յաշխարհական ի հակառամարտին եւ ի մեծ պատերազմին»...

Արտազական ռազմադաշտին տեսիլն է իր անգին զրիներով: Աղու մեղու Եղիշէն վաթսուն եւ վեց հազար քաջերու գլխուն՝ Կարմիրն Վարդանի հետ ցոյց կրւ տայ մեզի Յովսէփ հայրապետը, Ղեւոնդը առիւծասիրտ՝ Վարդանի սիրտն ու հայ քանակի հոգին, ու դաս դաս եպիսկոպոս, քահանայ եւ սարկաւագ, որոնք «Զվախցան պատերազմի գալ, որովհետեւ անոնք մարմնաւոր չէին նկատեր այդ կուիւր, այլ հոգեւոր առաքինութեան գործ, ցանկալով մահակից ըլլալ քաջ նահատակներուն»: Արդարեւ համաշխարհական մարտ՝ ամբողջ հայ երկին. Եկեղեցի ու Պետութիւն զինուածէին Վարժիկ խաւար ուժին դէմ, զուգած խաչը՝ սուրբն, ձեռք ձեռքի, սիրտ սրտի. զուգութիւն նրաշալի որ անմահութեան յաղթանակ պիտի կանգնէր՝ յաւերժական դարերու զմայլումին առարկայ: Բայց այս խնչպիսի մարտական նոր համբերձանք է, անլուր՝ դարերու պատմութեան մէջ: Աւազն վերածնութեան, նաշակ անմահութեան սեղանէն, որով կշտապինդ ու արքչ շիո՛ լրւաբացին գերագոյն ուխտը կատարեցին երկնքի, ու արինի կտակը՝ մեզի, մեր խնկելի ու համբուրելի քաջերը:

Հիասքանչ ու աստուածային մեծութիւն, որուն առջեւ հեթանոս դարերն ու փառքերը միահամուռ կը խոնարին. ու Տիգրանի յաղթանակները կը ստուերանան Արտաշէսի նաւասարդեան յուշերուն հետ:

Բայց Վարդան ինկած է, ահեղը, մեծը, հիւսիսային ցեղերու բարկանայթ շանմը, որուն անոնք լոկ դող կը հանէր պարսից ծովածաւալ աշխարհը. ինկած է անյարի, հսկան իր քաջերով:

Եւ Հայաստան, որը իր զաւակներէն, այրի իր թագէն, զրկուած իր հայրապետէն, իր ծաղիկ յոյսերէն, իր ամրիծ լոյսերէն, ի տես նետահար, արիւնազանգ հսկային կործանումին կը մահանայ արդեօք իր ցաւին ու լքումին մէջ....

Զարմնալի բան. երէկ արցունք, երէկ

ողը ու կոծ, երբ շանթահար սուրը մէջքին՝ Վարժից արքունիքէն վերադարձն ոտք կը կոխէր Հայաստան՝ Վարդան իր մեծազօր սպայակրյուտին գլուխ, Վարդան՝ Հայաստանի միակ ջանը, յետին յոյսը: Եւ սակայն երէկ կետանքին առջեւ մահը կ'ողբար Հայաստան, երկնքի հրեշտակներն անգամ խոժոռ ու ցասկոտ էին անոնց դէմ: Իսկ այսօր, արիւնի ու մահուան առջեւ գեղանի հարսի պէս շռայլօրէն պճնազարդուած՝ պայծառ ու բերկրալից է Մայրն Հայաստան, ուրախ է սուրբ Եկեղեցին. գունդագունդ բանակներ ինքնակամ, ըղձակաթ սուրբ եւ հուրի տենչով կը վառին. «Թո՞ մեր մահն ալ հաւասարի քաջ նահատակներուն մահուան եւ խառնուի մեր արիւնը՝ արեան հետ վիրաւորներուն որոնք ինկան՝ եւ համի Աստուած՝ իր Եկեղեցւոյն՝ կամաւոր զուարակներուս հետ որ այս սուրբ սեղանին վրայ կը զոհուին»: Արդարեւ հարազատ շունչ եւ արձագանգ մեր սուրբ հայրերուն՝ որոնք արքայից արքայի մոլեզքին սպառնալիքներուն դէմ գոյած էին կանխապէս. «Թէ որ դուն սուր ունփս՝ մենք ալ պարանոց... այս հաւատքէն զմեզ չեն կրնար խախտել, ոչ նրեշտակներ եւ ոչ մարդիկ, ոչ սուր, ոչ հուր, եւ ոչ ամենադառն: հարուածներ»: արի՛ ոգի, որ ժառանգութիւն է իր կարգին մեր նախկին վկաններուն ու հայրերուն. դաւանութիւն զոր կը հոչչակեն պարծանքով. սրբազն աւանդութիւն որ որդւոց որդի կը յաւերժանայ. «Մենք մեր Նախնիքներէն լաւ չենք, որոնք այս հաւատքին վկայութեան համար զրինեցին ինչք, ստացուածք, եւ իրենց մարմինն անգամ. վասն զի թէ որ անմահ իսկ ըլլայինք՝ եւ հնարաւոր ըլլար Քրիստոսի սիրոյն համար մեռնիլ պէտք էր մեռնիքի կամաւոր մեռնինք իր սիրոյն համար, որպէս զի կամաւորապէս զմեզ անմահացնէ. մեռնինք իրերեւ մահկանացու, որպէս զի իբրեւ անմահներու մահ ընդունի մեր մահը»: Թանկագին ու գերագոյն ժառանգութիւնն այս է մեր Նախնիքներէն, Հայկակ. անոր նախանձախնդիր պահպանումին մէջ է մեր ալ մեծութիւնն ու փառքը:

Դեռ կը լսեմ Ս. Սեղմնէն ծայն մը որ Վարդանի եւ իր քաջերուն անպատում արարքը կը մեկնէ. ինկան, այո՛, «Որովհետեւ անոնք որ աստուածային զօրութիւն ստացած էին, չին կրնար հաղութել մարմնական պատերազմին»: խեղաթիւրումի եւ գայթակրյութեան տեղի չի մնար:

Ու գերբնական լոյսի շառայլին տակ անհունօրէն մեծ է Վարդանի եւ իր քաջերուն արարքը որուն մասին խրոխտ՝ ակնարկեր էր մեծ Սպարապետը ախջտ ու անօրէն Յազկերտի դիմաց. «Ս.սկից վերջ, բոլը զօրութեամբ եւ ուժովս, Աստուծոյ օգնականութեամբ, այնպիսի գործ մը պիտի լնեմ» որուն համբաւը ոչ միայն ծեր, այլ եւ կայսեր արքունիքը եւ միւս ազգերուն քովն ալ պիտի պատմուի մինչեւ յափտեան»:

Վարդան կատարած է իր Ուխտը. Հայ Եկեղեցին զայն կը տօնէ սիրախառն արցունքի մէջ. յիշատակ մը որ անմահութեամբ կը պարարէ մեր հոգին. ու մեր ցաւերը կ'անուշնան, մեր հաւաչները երգի կը փոխուին. եւ ամբողջ ազգը նոյն սիրոյ սեղանին շուրջ, նոյն յիշատակին ինկանուէր պաշտումով մէկ սիրտ, մէկ հոգի, հզօր ու անմահ կը զգայ ինքնիքը անպատում է ու աստուածային:

Հայկակ, Եղիշէի մարմնացումն է եղած Հայուածքները, անհիմն են մեկնութիւնները որոնք կը ձգտին Վարդանանց լրւապսակը կապտել. անոնց զրիը կը ճենճերի կենաւրաբն հետ՝ մեր Հայրենիքին համար, Ս. Եկեղեցւոյ Ուխտին համար:

Սյալպէս ով պիտի բացատրէ մեր անչափ սէցը, մեր հաւատքը, մեր գոյութիւնն անգամ: Դեռ երէկ մեր սիրելիները յոյսի եւ անմահութեան մէջ փակեցին իրենց արցունքու ու տառապածք բիբերը, գործնակնօրէն խոստովաներով իրենց զոհաբերութեան մէջ թէ նահատակներու զաւակներ են, հայրենի կտակ մը կը կատարեն,

ԱՐՏԱՉԱԿԱՆ ԴԱՇՏԻՆ Մէջ, ՀԶՕՐ ՎԱՐՈՒԽԾ ԱԲԵՍՑ. ԴէՄ

ԻՆԿԱՆՔ ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԱՆԻ ՀԵՏ

ՓԱՌՔԻՆ ՀԱՄԱՐ՝ Վ.ԵՀ ԳԱԶԵՐՈՒԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ, ԵԿԵՂԵՑԻՈՑ ԵՒ ՍԻՐԵԼԵԱՑ:

Հ. ԱԴՐԱ ՓԵՇԻԿԱՆԱ

Վարդանի կտակը՝ Եղիշէի աստուածաշունչ մատենին մէջ խունկով, միրով ու արցունքով դրոշմուած: Վարդանի արիւնը չէ՞ր զոր պահանջած էր սգաւոր Հայաստանը, արիւնը մեր քաջ նահատակներուն, ապագայ սերունդներուն համար, մեր ճնողներուն ու մեզի համար: որովհետեւ «Սրին մարտիրոսաց՝ սերմն քրիստոնէից»: Սրբազն աւանդութիւնն, ճշմարիտ պատմութիւնն, որմէ հեռու պիտի մնայ միշտ անհիմն ու աւերիչ քննադատութիւնը:

Ու Եղիշէն, Հայութեան մարգարէն, տեսանորդն ու քնարերգուն, որ իր ազգով դիւտեց Ղեւոնդի աստուածային դէմքը, որ իր շրմունքներով համբուրեց կարմիր Վարդանի արիւնոտ վիրտը, իր տիսանոյշ էջերուն մէջ դրաւ սէցը Վարդանի համար կը կատարած է իր Ուխտը. Հայ Եկեղեցին զայն կը տօնէ սիրախառն արցունքի մէջ. յիշատակ մը որ անմահութեամբ կը պարարէ մեր հոգին. ու մեր ցաւերը կ'անուշնան, մեր հաւաչները երգի կը փոխուին. եւ ամբողջ ազգը նոյն սիրոյ սեղանին շուրջ, նոյն յիշատակին ինկանուէր պաշտումով մէկ սիրտ, մէկ հոգի, հզօր ու անմահ կը զգայ ինքնիքը անպատում է ու աստուածային:

Հայկակ, Եղիշէի մարմնացումն է եղած Հայուածքները. մեր անմահներու յիշատակին որքան երգ, որքան հառաւ ու սիրելիները ու վիշտակները ունին. ու այսօր ան կը թափանձէ քեզ որ երթաս եւ Մասփի պորփիրը ու կրանիթ կողերուն վրայ վիմագրես ամբողջ մեր Ցեղին այսօրուան ու վաղրւի սերունդները նոյն սիրոյ սեղանին շուրջ, նոյն յիշատակին ինկանուէր պաշտումով մէկ սիրտ, մէկ հոգի, հզօր ու անմահ կը զգայ ինքնիքը անպատում է ու աստուածային: